

ԵՐ Զ Ա. Ն Ի Կ Զ Ե Մ ...

Երջանիկ չեմ

Արքան ատեն որ մարդկութեան
Գլխուն, զերք սուր Դամոկլեան,
Մնայ կախուած պատերազմի
Ուրուականը մահասարսուռ.

Արքան ատեն որ զէնք ու սուր
Դեռ չեն մտած իրենց պատեան:

Արքան ատեն

Սերունդներու անմիղ արեան
Վըրայ ինիմնել կը փորձենք դեռ

Ենեք մարդոց եղբայրութեան:

Արքան ատեն կը յիսանուին

Թալանիելու, յօստելու

Բնազդիները գաղանային:

Արքան ատեն

Աղդարութիւն, հաւասք ու սէր,
Մշին մէջ «մեծ» մարդոց իրենց
Խմասը նիւզ չեն գտած դեռ:

Արքան ատեն կը նկատուին

Ուղեղներէ «հանճարաւող»

Աստուած, պատիւ, իիդն ու հոգի,
Բաներ տարտամ, խորհղասօղ:

Երջանիկ չեմ

Արքան ատեն դաժան բախտէն
Լքուածներու վիշտին անմար,

Խոցուածներու վէրին համար,

Փոխան ձէրի, բալասանի,

Մենք կը բերենք հուր ու դանակ

Ու հարուածներ նորատեսակի:

Բոլոր անոնց որ կը նեծեն

Ճակատագրի բիրս հարուածէն.

Խղճով հանդարս, առանց խղճի

Երբ կը նամքենք դէպի զեհեն:

Արքան ատեն

Մարդոց ժննող ու տողոնոր,

Խօսի վարպետ ու բուլամոր,

Մենք կը ընորհենք արոռ ու զան

(Դան նիւքական, զան սրերու)

Ու յետ մահու՝ անուն անման:

Երջանիկ չեմ

Արքան ատեն

Մեր սրբազն լեռն Արարատ
Գեռ կը մնայ գերուած, հեռու

Ուղիներէն իր հարազաս,

Արքան ատեն իր լանջերուն

Չեն կարկաչեր Հայ զիւղացուն
«Հորովէլյան ու երգը ցնծուն:

Արքան ատեն

Կարին, Բաղէս, Կարս, Վան ու Մուս,
Կ'մնան երազ ու աղօս յոււ:

Արքան ատեն

Հայու մեր ջիմիչ, ազնիւ արեան

Կու զան խառնուիլ

Զուրն ու բոյնը օսարութեան:

Արքան ատեն

Բարբառը բաղցր մեր հայրենի
Նուրբերուն վրայ պանդուխս Հայուն

Օր ըստ օրէ

Կը մեգունի ու կը մեռնի:

Ու վերջապէս Երջանիկ չեմ

Արքան ատեն մողովուրդներ

Հզօրներէն կը մուրան դեռ

Ափ մը հող ու անոր վըրայ

Կեանի վարելու ազատ, անան

Խրառունքը նուիրական:

Արքան ատեն դեռ կ'արբենանի

Երազներով անիրական:

Երջանիկ չեմ, պիտի չըլլամ,

Արքան ատեն

Նկատումներ սին, սոորին,

Հաշիւներ նենց ու խարդախուած,

Փոխան մատուր ու սուրբ սէրին,

Ըլլան միայն

Մարդերն իրար մօտեցնող

(Ցեսոյ խէրիւ ալ բաժանող)

Այժմ ու ազդակ.

Արքան ատեն մեր խոնին հետ

Մենք կը խաղանք ոտնազնդակ:

Գ. Ճ. Ա. Ր Տ Ս Ո. Ր